



# Դ Տ Տ Ս Ա Կ

# Բ Ի Ւ Զ Ա Ն Դ Ե Ա Ն

## Դ Ե Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Հ Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց

1813.

22. 23. 24. Յ Ա Ւ Լ Ւ Ս :

Դ Ե Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ռ Ա Վ .

Լ և ա ր տ . 12 Յ ա ւ ի ս ի :

Անկելսկին ու Ըմբան Տէրութեը ըրբն  
մէկպէկու մէջ դաշնադրուեն միաբա  
նութեն մարտի 7ին 1813. աս դաշնադրուեն  
զօրութեը 30. հազար զօրք առաւ Ըմբա  
նիկելսկին օգնութեան համար ֆրանքլին  
դէմ. Ըմբանաւ խօսք տրվաւ առնելու հա  
մար Կորվէճիան Տանիմարդային ձեռքին :

(Մ օ ն ի ս ո ւ :)

Փ Բ Ա Ն Ս Ա .

Փ ա ր է ղ . 29 Յ ա ւ ի ս ի :

Ապսուհին կառավարը ֆրանքայու առաւ  
աս հետեւաւ խապարները յունիսի 29 ին :

Ամսուս 24ին Նախօլէն կայսրը ու Սաք.  
առնիսի թագաւորը մէկ աեղ կերակուք

կերան : Վէսդ ֆալիսյի թագաւորը հասաւ  
Տրէզտա՝ Նախօլէն կայսեր հետ աեսնըլլէ<sup>ւ</sup>  
լու համար : Պավլէկուայի թագաւորը Մո  
նաքոյին մօս Նինֆէմպուակին շրջանակնեց  
ըլ 25 հազարու բանակմը կարգաւորեց  
խուժու ըլլու : Իդալիսյի փոխարքան կը կար  
գաւորեկոր Խդալիսյի համար մէկ մեծ բա  
նակմը Բիամպէնն ու Ալտիճէնն մէջ տեղը :  
Դոր գունդը որ կարգաւորեցաւ Մակ-  
տէպուակին մէջ, կը բաղկանայ 40 պադդա-  
լինէ ու 80 կոր թօփէ . ասոնց գլխաւոր  
հրամայուը է Վանուամ Շէնէւալը : Բրին-  
չիք Եքհմուհը կը կինայ Ամպուակ, և ի  
րեն գունդին նորէն օգնուի հսուա ֆրան-  
տայէն : 15 հազար Տանիմարդայի զօրք կայ  
աս Շէնէւալին հրամանին ասկիը : Վէրջի  
պատերազմը եղաւնէ այնպէս յանկարծակի  
սկսվեցաւ որ տահա աղէկմը չէր կարգա-  
ւորեած գունդերը իւրաքանչեւը պադդա-  
լիններուն մէջ . հիմայ ամսին բան կանո-  
նաւորել է : Ամսին օր նոր գունդեր  
կը հասնինկոր Տրէզտա, և համելունպէս  
Նա-

Նաբօլէօն կայսրը աչքէ կանցընէ ու կըլսրէ ին իրենց որոշեալ տեղերը : Բանակին հետ կայ շարժական ազօրիներ պահպանէր որոնք միշտ ալիւր կալման բանակին համար : Առանց դադրելու կամրացընենկոր կը կառուին ու Վիթթէմպէսկին բերգերը , նմանապէս Ամնուուկ քէլքը : Քուքսհամէն նին ամրոցները որ Մոսկվին բախն ֆը բանացըներուն ձեռքէն , ու այրած աւրած թուղուցին ու եռ քաշվեցան անիկից , հիմայ ֆրանսըները նորէն կըլսնենկոր : Երրորդ գունդը որ է Լասոուս Շէնէռալին կտուալարուե տակը , բանակեցաւ Տրէզայի անջիւ անտառներուն մէջ էլլա գետին ձախ եղեցին վրայ : Պահապան ըսլած գունդը ունի 9 հազար ճիւառը , 200 ժօփ , հարիւր հշը հետեակղօքք : Ունիէս Ճէնէռալին գունդը կըլարդաւորվեկոր կոր լիգան վար , ու անհամար զօրք կուզայ . Կոր աս գունդիս օգնութիւն Սաքսոնիոյի Թագաւորնալ կըշացընենկոր իրեն գունդը : Հաշոռութեն վր խօսկը ժողովը առ հա չեղաւ , բայց աս մօտերս պիտոր սկսվէ . ասոր ուշանալուն պատճառը չեղաւ ֆրանսան : Կաբօլէօն կայսրը բընչեթ բօնեա թօլիքին գունդին գիւրք փոխեց : ու նոր դիւքով կարգաւորեց :

Կաբօլէօն կայսրը ունենալէն եռեւ . մէկ գերազանց բանակի գիւրքը , և անթիւ անհամար զօրք ու զօրութիւն , ի վերայ այսր ամի փափագելով կըբազայ մէկ ընդհանուր հաշոռութենը :

Բլանմէ երեւելի զօրապետը որ խրել ված էր Տանձքա զինադադարմանն խապար ու տանելու համար , հատաւ հնի . աս զօրապետը շատ գիւռարուն քաշեց մինչև որ գնաց մասաւ բերդը , վր վի Ռամաք Տանձքային մէջ էլլած զօրցաց Շէնէռալը ձանձրացած թշնամիներուն խրկած մարդիկներէն որ կուգար գրեթէ ամենէն օր , իսապար խրեկեր Մոսկովիներուն , թէ ասկից եռաւ մարդ մի խրկէ ինձի վէրէմ շմէրն գունիր . բայց աս զօրապետը վերջապէս վինքը ճանցուց ու ներս մօտաւ . մարդ չի կըրնար երեւակայել ան ուրախութիւը որ աս զօրապետամին բերած խոսպար պատճառ անց ան կըրպէճ զօրքերուն մէջ որ ամենէն չեր երեւար թէ են սպաշտած բերդ գիւրքի պահապաններ :

Դաշնադրուե կէօրէ Մոսկովին բու-

տանկոր տանձքային պահապաններուն ամ մէն օր 20 հազար խորոր սօմուն : Աս տեղը ունի իրեն պաշար դեռ մէկ տարվան համար : Զինուորական ճարտարապէտաները ըսերեն թէ աս բերդը տահա կըդիմանայ 3 ամսէն աւելի՝ եթէ թշնամին գուրսէն պատերազմելու ալ ըլլային 200 կոտր թօփով . մինչև հիմայ թշնամին չկամարձակեցաւ . մէկ այսուիսել գժուարին դործքիմը ձեռք զարնելու :

Տաւֆիւն Շէնէռալը ու էր գէնասուր հեամայու և Սկէնէռն բէրդին , գէրգւար 15էն սկած հէգւ ըւ բէրդին պաշտպանութիւն պատմուին Մուսիւնէ բուն ու Պառունէ բուն դէմ : մէն հոսուր ունին առ երիայն պատմութիւն համապատասխան իւլիս :

Արանատ Ճէնէռալը որ էր Մուսիւնէ գէլսաւոր Ճէնէռալ Տու. Փրէսուն առաջ , փետրվարի 15 ին հիւանդ էր , և երթէսի օրը գրեթ թուղթ Տու. Փրէսուն Ճէնէռալին յանձնէլու իրեն պաշտօնը սոնոր , վամն զի մէյմէն ինքը հիւանդ ըլլալով չէր կրնար ան ծանր աշխատանիներուն դիմանալու կառա վարել զօրքը ինչպէս որ պէտք էնէ , մէյմնալ որ թշնամին սաստիկ մօնտերէր բէր դին ինչ և իցէ Ճէնէռալ Տու. Փրէսուր առաւ հօստեղիլ գլխաւորութիւն պաշտօնը , և շուամը նյոյն օրվան մէջ իրեթ շրսգունդ իրենց պաշար հոդավոր համար . աս գունդ դիրը ներս բէրին 736 եղ , 1352 ալ խոյ գուն շատ առանձինութիւն խոտ , յարդ ու ուրիշ կենդանիներու կերպետը . աս գունդերը բէրդէն հեռացերէին 10 միլինչափ միայն և ուշացնն օր : Աս միջոցին Պառունէրը թէպէտ չէին գեռ . հրատարակած պտտերազմ բրանսընըներուն դէմ , բայց ապատամ բութէ կասկածիլ տրվէրէին , անմայ . աս պաշարներէն զատ սկսաւ պատրաստել նաև սմին աեսակ բէրդին պաշտպանութէ համար հարկաւոր եղած փայտեղէնը ու ուրիշնիւթերը . Յօ հազար ըուվալ հով կրել արվաւ ներս : Աս գործքերը ու պատրաստութիւնները երբոր այսպէս փութով կը ջանար լումնընէլ ֆրանսընըն Ճէնէռալը . Պառուի կառավարները գէմիկըդընէին պատճառելով թէ չէն հարցուցած թափառորին ընելու համար աս բաները , և կուդին ուշացնել պատրաստութէնը , բայց ֆրանսընըն Ճէնէռալ կասկածիլ եղած փայտեղէնը ու ուրիշնիւթերը . Յօ հազար ըուվալ հով կրել արվաւ ներս :

ապստամբութեն, ոտք կոխեց, ու առանց  
մէկ վայրկեանմը կորսընցունելու իրեն ու  
զածը առաջ տարաւ՝ իմացընելով անոնց թէ  
բերդը քաղաքով հանդերձ պաշարման վը-  
տանգի մէջ է:

Քրանսըն Ճէնէռալը հրաման հանեց  
որ իմացընեն իրեն սրչափ պաշար կայ քաղ-  
քին մէջ՝ որ անոր կէօրէ ինքնալ պատրաս-  
տըվ. որչափ անտառւ ունէն մանաւոր  
անձինք՝ թէ ֆաէրով նշանել տպաւ, և ար-  
գելէց որ առանց իրեն մանաւոր հրամա-  
նի հէջ մէկը չմորթըվ. բոլոր աշքէ ան-  
ցնել տըլաւ քաղքի ջուրի թուլամանե-  
ըը. որչափ տուներ ու շնուռածքներ կար-  
նէ ամրոցներուն մէջ, բոլորը բլցնել տը-  
վաւ, պազի շնուռածքներու ալ կըրակ տը-  
վաւ ու այրեց՝ տեսնալով թէ շատ ժամանակ  
կակ կըրուսըլի եօր բըցունելու հիմ. այրեց  
Անթէրվիթն արուարձանը, աս կրակը շատ  
տարածվէլով՝ այրեց այնպիսի տեղէրալ  
որոնց այրելը չը ուղէր Ճէնէռալը: 150  
կանգուն երկայնուն, չըր կողմէն որչափ  
ծառ կարնէ կըրտեցին. աս միջոցիս բեր-  
դը ու ամրոցները առանց ժամանակ կոր-  
ունցունելու կամրացընէն կոր զինուորա  
կան հարուարապետները, նմանապէս թօիկ  
Ճիներուն գունդը կըրպարաստէն իրենց  
թօփերը ստանէներուն վայ:

Աս ամէն բանէրը երեսոր ի գործ գրվէ-  
ցաւնէ, Ճէնէռալը նախատես բլցալը թէ  
թակէ մսէրնին չը բաւէր շատ ժամանակ,  
որոնց որ մէկ եւրիւեւմընալ ընէ շրջակայ  
գեղերուն վրայ. աս գործքիս համար որո-  
շց՝ 2 պատգամին 2 կառը թօփով, ու իրը-  
կեց 8 մին հեռու գեղերուն վրայ՝ ուը,  
աել որ խաղախները լըցվէրէն, աս եր-  
կու դունդը անհամար խաղախներու մէջ  
տրադութեն մասած շատ բաներ յափշակե-  
ցին ու եկան մասն նորին քաղաքը. բերին  
ճետերնին 5 խաղախ: 150 աւ եղ՝ Ճէնէռալ  
Կալիերնալ, որ եր Տամ պատիկ քաղելն  
գլխաւորը ժողովիրէ 191 եղ: Ամէն օր զին  
ուորներուն կըտրիւր իրենց որոշված կե-  
րակոյ բայց:

Ասէն բերանները Սթէթինին հաղոր-  
դակունել գուրսի հետ կարեցաւ մէկ քա-  
նի Մոսկովի զքքերէ: Մարտի 15ին մարտ-  
մը եկաւ Տուֆրէս Ճէնէռալին. Պուլով  
Պուլով Ճէնէռալին, և իմացընելով պա-  
տերազմը որ հրամարակվէրէ Պուլովի ու

Քրանսըն մէջ, ուղեց Սթէթինը աս Ճէ-  
նէռալէն, բայց Քրանսըն մէջ Ճէնէռալը  
դէմկէցաւ ու մոփի չըրաւ Պուլովի Ճէնէ-  
ռալի խօսքին ու մսպամալիքներուն. թըղ-  
թակցունը Ճէնէռալներուն կըդնենք յա-  
ջորդ դժամակին մէջ:

Մարտի 29ին Պուլովները սկսան պատե-  
րազմիլ Քրանսըն երկու դունդին հետ՝  
որոնք կըկենային Սթէթինին դուրս լըր-  
տեսելու հիմ Մասկովին զըրունը. և օրէօթ  
Պուլով կըսացնէր, իրեն զօրքը Սթէթինի  
նին առջևը: Քիչ ժամանակ անցաւ չան-  
ցաւ աս բանիս վը, Տուֆրէս Ճէնէռալը  
դուրս կըաւ բերդէն մէկ պատգալիքնուլ  
ու 3 կտոր խօսք թօփով, չըրս կողմէն փա-  
խուց Պուլովները հարիւր հոգիի չափ զայ  
ընկըով անհոնմէ: Քրանսըն երէն մէռերէ  
մէկ զինուորմը, 5 աւ վիրաւորմէրէ: Աս  
միջոցիս Տամ քաղաքը որ հենու էր խելը  
Սթէթինին շատ տըկարացաւ, ու ինկաւ-  
վոնդի մէջ հէմին Պուլովներուն ճեսքը  
իմաւու՝ եթէ, ապիկի 6 ին Ճէնէռալը  
Տուֆրէսը մէկ պատգալիքնուլ Ուասիէս  
Տամ քաղաքի գլխաւոր Ճէնէռալին ջուտ-  
մը չի խրէկնէ օդնութիւն: աս խունըը  
Ուատիէսը Ճէնէռալին կառավարութիւնը,  
առաւ կըտրինութեամբ ֆինքէնվալս գե-  
ղը թշնամիներուն ճեռքէն՝ որուն մէջը կար  
շ հազար հէտեակ զօրք ու մէկ քանի կտոր  
աւ թօփի, աս գործողուն մէջը Քրանսըն-  
ները գերի բոնէցին Պուլովներէն 15 հոգի  
ու 100 հոգիաւ զայ ըրին կէսը ըստաննէ-  
լով կէսը վիրաւորելով, ամին նաև մէկ  
թօփմինալ և այսպէս նորէն ամրացնելի  
Տամը, սկից եաւ Քրանսըն Ճէնէռալ-  
ը ամրացուց Օաէս գետին մէկ ճիւզին  
եղէրքը՝ որուն գիմացի կողմէն, աւ թշնա-  
միները կըպատրաստէին կոր աստիքի կող-  
մը անցնելու. Քրանսըն վիշա չանացին  
իրէնց թշնամիներուն ոտք կոխել ցիտալաս  
տեղս, վը զի խիստ հարկաւոր էր իրէնց բեր-  
դին պաշապանութենը համոր:

Ապրիլի 15 ին եղաւ մէկ սաստիկ ու  
թանձք փուսմը, ան պատճառաւ Պուլովնե-  
րը 2500 հոգիով ու 10 նաւակով որ ձգէ-  
րէին, աս լիճին մէջ սկսան զարսըլի Քրան-  
սը զըրաց հէտ՝ որ կեցէրէն աս լիճին  
եղէրքը, նայն ասենը, մէկ ուրիշ գունդիը-  
նալ սկսաւ զարսըլի քաղելն հէտ, բայց  
Պուլովներուն վախճանը չէ թէ քաղաքը

առնել էր, այլ էր Փրանսըզները խարելու պատակեցնել քաղքին շվամակները՝ որպես զե կարենան գլուրութե գրաւել առ լիձին եղեքը. Փրանսըզնին Ճէնէռալը իմանալով իրեն թշնամիներուն ֆէնար, օգնուել հասաւ լիձին եզերի վրայ պատերազմող զրաց. Պուռչները Մուկովները առջի բերանը ունեցան մէկ քանի մանր յաջողութեներ ու կըտրեցին. Երկու կամուրջը՝ որոնք խիստ հարկաւոր էին Փրանսըզներուն, բայց վերը սասատիկ ջարդը լուլ Մուա Փրանսըզնի գլաւաւորին գունդէն վրանվեցան մինչև ան կամուրջը՝ ուրսուել որ Փրանսըզնի 200 զբքը 4 կտոր թօփով գէմի կըդնէր կոր եր կու սահաթէն պէրի գրեթէ 1400 հոգւոյ ու 6 նաւակի՝ որոնք զնած ըլլալով խոշը թօփերով աղեկ յաջորդութե կրակ կընէին կոր Փրանսըզներուն վր. • առ գործողութին ետև պատերազմը շաս քրինցաւ, վասնդի հէմէն սկսան փախչել թշնամիները: Աս զալնըվելուն մէջ մեռերէ Փրանսըզներուն կողմէն 6 հոդի ու 60 ալ վիրաւորվերէ. իսկ մէկալ կողմէն զայ եղերէ 800 հոդի մեռածներով վիրաւորվածներով, նոյն օր վան մէջ շուտոմը աւրած կամուրջները նորոգեցաւ:

Աս բաներս ետև Մուկովները Պուռչները Մթէթթին ու Տամին շվամակները առանց դադրելու կըջնէին ու կարացը նէին իրենց ամրոցները, բերել որվին հոս խէլը թօփմիներու գունդ իրենց թօփերով, անոր համար առկից ետև իմաստ գըժուարացաւ Փրանսըզներուն քաղքէն դուրս ելլալը:

Փրանսըզնին Ճէնէռալը կուտէր այրել Փրահօվ գէղին առները, վր զի թշնամիները հոնաւզանքը պահմըտած, յանկարծակի վրայ համենը կըսուակնէին Փրանսըզնին բերդէն դուրս ելուծ լուս լրսեները, և առ պատճառառաւ Մայիսի 12 ին մէկ մէծ գունդը բերդէն դուրս հանել տրվաւ. մաս գունդին մոջի դործքը եղաւ գէղի տուներուն կրակ տալը. առ միջոցի Մուկովները Պուռչները Փրանսըզներուն վր համան, մեծ գունդովը ու 4 կտոր թօփով, անատենը Փրանսըզնին Ճէնէռալը ուրիշ

պադդալիօնմէնալնորէն հանեց գուրս բեր գէն՝ առջի գունդին օդնուել համար, և մէկ գունդմինալ պատրաստեց Ետէկ զօրաց. և որովհետեւ Փրանսըզնին Ճէնէռալին միտքը էր իմանալը իրեն թշնամին զօրութը, իրեն եր կու պադդալիօնով որ կըբացվանար 600 հոդին, թշնամին աջ կողմէն մինչեւ ձախ կողմը գնաց թէնդա և թշնամին զսրհուրելի կրակ կընէր ասոնց վրայ:

Երբոր աղէկիր խմանոյ բայ նակին ինչ ըլլալը ըլլալը, հրամայեց իրեն զօրացը որ ետ դաւնան ու մանան բերդը: Աս պատիկ պատերազմին մէջ մեռաւ Փրանսըզնի կողմէն 2 օֆիելիու ու 8 ալ վինուոր 60 հոդին չափ ալ վիրաւորվեցաւ, իսկ մէկալ կողմէն մեռերէ 2 օֆիելիու 300 դեռուոր, 2 օֆիելիու ալ վիրաւորվերէ: Աս կից ետև Փրանսըզնին Ճէնէռալը բերդէն դուրս չելաւ, մարդ չկորսընցունելոր հմր, ող զի եթէ դիսուածքով թշնամին յալթը ված ետ քաշինը ըլլանէ՝ բաւական ջարութիւ ունենալով կարենայ ինքնալ վաղել անոնց ետեւն: Աս սպամօդ Ճէնէռալը պատճութիւնը կըլընցընէ աս հետեւ վիրա ջարանութե: • Խօսէ աս է Մթէթթինի ոպաշպանութե պատմութիւնը որոնք վր և հրամայոյ ու կառավար դրվեցայ ես աս ո քըթի գլաւաւորներէն. ջանացի ՚ի գործ ո գնել ամիմէն կարելի ու հարկաւոր մի ո չոյնէրը պահելու համար ան յշյու ապա ո ւնուել, որ քաղքին կառավարուել գրե ո բեր իմ վրաս. թէ որ ըբի մէկ քանի առ զէկ բաներ՝ պէսք է ընծայել իմին օհնաւ ո կաներուս ինելքին ու կըտրինութիւնը, միայն գէշ եղած բաները իննէ, բայց առ ուղարքութ որ նորէն չընեմ: Ես եթէ ուրիշ հէշ մէկ աղէկ բանուը ըրած չեղած ո պիէշ ըլլամ, կընհամ ըսել ապահովութ ո թէ բերդը աւելի ամրացուց ու ապա հովոցը թօփմին յաջութիւն գանի ո ինչ որ առաջ գտայ ես երբոր ընթրը վր այլ գլխաւոր աս տելին":

Մթէթթին 7 Յունիսի 1813:

Հասպատէաւ. Ճէնէռալ Տու Փրէս: (Մահթուու:)

Աս գործքո՞ որ է պատմութիւն հիմակվան ատենիս, տամնըհինի օրը մշյմը կըտրպիւ: ՚Ի ՎէնէծՏԿ ՚Ի ՎԱՆՍ ՄՐԲՈՑՆ ՂԱԶԱՐՈՒԻ: